


նան այս աղեղներու ծանրութիւնը եւ ուժը: Մինչդեռ՝ արտաքին որմերուն վրայ ուղղակի կը կոթնին այս աղեղները, հազիւ թէ նշարելի յաւելուածական հաստութիւն մը տալով սոյն որմերուն:



Պատ. 6. - Հոռոմոսի վանք

Մեծ սրահի հաստուածը, աղեղներու խաչաձևումը ցոյց տուող

Այս ձեւ յարգաբումով, թէ եւ մէկ որմէն միւսը, միջոցը 8.20 մետր է, աղեղները ունին 7.70 մետր բացուածք մը (պատ. 6):
Զորս աղեղներու համադրութեան գրութիւնը, ջլերու ճարտարապետութեան սկզբնական ձեւն է: Այս գրութեամբ շինութիւնները շատ ընդհանրացած են Հայաստանի մէջ: Բացի Հոռոմոսէ, նման շինուածքներ կը տեսնենք Խորակերտի վանքին եւ Հաղպատի ժամատան մէջ:

(Շարունակելի)

Ս. ՃԵՎԱՀԻՐՃԵԱՆ
Ճարտարագէտ



ՈՐ Բ Բ

Անձուկ նամրէն կ'անցնի մինակ.
Հոգ մ'ուսերուն՝ եկ աղջընակ:

Չութի ո'չ հայր եւ ո'չ մայրիկ.
Ի'նչպէս եղէն երեր՝ նըկուն,
կը դոդոշէ ոսարովիկ,
Հացի կարօտ ու միշտ անուն:

Որքն անտէրունց նամրէն անհետ,
Լուռ կը քալէ արեւուն հետ:

Պուլքէ, 23 - ր - 1940

Թ. ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ

ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՄԵՇՈՒԹԵԱՆ

Փառքերը դիրքին մեր կամ ծնունդին
Շուտե՛ր են միայն ու անիրական.
Ճակատագրին դէմ չկայ մէկ վահան,
Մահը իր սառէ ձեռքը կը զնէ
Վըրան նոյն իսկ պի՛րն քագաւորներուն:
Արքայական ցուպ ու քագ
Գահավիժն պիտի վար
Եւ փաշին մէջ իրար պիտ' զուգուին
Մրած մանգանին ու բրիչն հետ...:
Ամէն զուլի պիտ' իշնայ
Մերկ՝ դէպի ցուրտ գերեզման.
Գործե՛րն են որ արդարին միայն
Անուշ կը բուրեն ու վառ կը ծաղկին
Նոյն իսկ մէջն ըլլան ցած փոշիներուն:

Թարգմ. ԱՆԳԼ. Է
ՍԱՐԳԻՍ ԱՇՃԵԱՆ*

ՃԵՅՄՍ ՇԲՐԻ

(*) Պուլքոյ վիենայի Միսիթարեան Հայրերուն Լիկոնին շրջանաւարտ աշակերտ, որ ինքնարբար դիմումով մը կ'ուզէ «իբր Մխիթարեան» տեւականութիւն իր աշխատակցութիւն ու բերել «Բաղմագէպէպէպ»: Տեղի պակասով չկրցանք զետեղել միւս կոռորները: Խնդակցութիւններ եւ յաջողութիւն իր ապագային:

ԽՄԲ.

ՓՈՐՁՈՒԹԻՒՆ

Ի՞նչ է կայրատօնն այս խօս ու անոյշ,
Ծիծաղ ու խընծիղ, երգ, ծափ, ալելու.
Ուր այրեր եւ կին, անխիղն, անըզգոյշ,
Կը վազեն անժոյժ բաժին առնելու:

Մեծ դուռն է նըման նուռի մը նարած.
Ու սրահը տրոփուն, բոս'ր սըրտի' պէս.
Հանոյշ, — հոս մահն է անզօր ու անյաց,
Անտես քուրմ է դեւն, մերկուրիւնը՝ ծէս.

Սըրարբած՝ երգին կըշովով կը հիւսուին
Իրարու ձեռք, սուք, լանջք, կուրծք ու անրակ.
Առագաստ ու կայմ, — փարած կարողին,
Կը պարեն զոյգերն ախործով անյագ...

Բո՛րք ջահերուն տակ միսեր գեղելոր,
Կը վասին հազած սընդուն ու բեհեզ.
Սըրտէ՝ սիրս կ'անցնի սարս'ուն եւ օրօր...
Կը փընտուէ բեւեն բեւե՛ն սեւագէս...:

Սեղաններուն վրայ կայ հաց եւ զինի.
Ումալ — ումալ կը լեցուի արդ ամէն բաժակ.
Ամէն բաժակ սի՛րտ, բո՛ց մէկ կենդանի,
Մարմինն ապակի, հոզին, իրակայլակ:

Սեղաններու շուրջ կայ կիրք եւ իրապոյր...
Կը մուծի արեան մէջ տեսդ մ'ապրատամբ.
Կ'ուզեմ քօթափել փոյք լուծ ու անոր.
Կ'իջնէ սըրտին մէջ զիշապ, աչքին՝ ամբ...:

— Ո՞վ է կը հըսկէ խընթիս մէջ նորէն.
Լըռիշկ կ'արիւնի Սի՛րտ մը կարեվէր.
Աստղի պէս ջախչախ, անտէր ու անզին.
Կը վառէ Օճն իր աչքերը կանանչ...:

— Ո՞վ է կը հըծէկ խաւարին մէջ զուր.
Մարմին մը կապուած ձաղկանի սիւնին,
Զեռք մը կը կըռփէ՛... — Դու՛մ կըրկներեւոյք, —
Ես մերք այդ ձե՛ռն եւ մերք այդ մարմինն...:

— Ո՞վ ֆարերուն վրայ կ'իյնայ դիտապատ.
Խաչին փարքուած տի՞զմ է քէ նահանչ.
Կը շաչէ՛ մըրակն ու ուժեր անսաստ
Կ'ից կու տան իր մերկ լանջքին ցաւասանչ...:

... Կը քալէ նահանչ մ'ինծի հետ նորէն
Վէրք մը նամբու վրայ կ'արիւնի անդուլ.
Սուրբի ու հրեշտակ շուրջը կ'աղօրեն.
Սուրբ մը, խընմին մէջ, կը նօնէ նըշոյլ...:

Պի՛ն կը սարսէ զիս ըստուեր մը դաժան.
— Զո՞ր է եւ ումայն ամէն վիշտ ու զոն,
Սոսկ Մեղքն է հեզօր, գեղեցիկ, արժան.
Տն'ս, կեանքը բեռ մ'է ու Մահը՝ անդոն...:

... Փա՛ռք, երանիկուրի՛ւն, սէ՛ր, — բառեր սիի՛ն.
Մարքն ամենուր ին'դն, — փուտ կըմախս ու զանկ.
Ի՞նչ է Գոյուրեան հանգոյցը վերջին.
Աստուած քէ ոչինչ պատի՛ժ քէ ձաղան:

Մարաւ ու նօրի, կը յածիմ անբառ,
Մազկ-ծագ, համայն երկիր ու երկինք.
Կը նեպեմ անխոնչ դարերէ ի դար.
— Զըկա՛յ երազին ոչ ծիրն ու ոչ կինի...:

Ու արիւնի մէջ կը կըրեմ լըսին,
Հարի՛ւր սերունդի երազն ու երկունիք.
Մինչեւ մահը տայ խեղն հողը հողին,
Ու անյագ փըշը տենչ, դըմոյն ու մոյնի...:

Դափ մը սըփու սարս'ուն ու ծիծաղ.
Շուրջոս կը պարեն կիմեր գեղալանչ.
Լուսէ կ'արիւնի Սի՛րտ մը կարեվէր.
Աստղի պէս ջախչախ անտէր ու անզին:

— Ո՞վ է կը հըսկէ խընթիս մէջ նորէն.
Լըռիշկ կ'արիւնի Սի՛րտ մը կարեվէր.
Աստղի պէս ջախչախ, անտէր ու անզին.
Կը վառէ Օճն իր աչքերը կանանչ...:

ՑԱԿՈԲ ԱԴԱՄՆԵԱՆ

1938, Պուլքէ